

1977

ԱՐՄԻ Յ. ԳԱԶԱՆՅԵՍ

ԽՈՒՆԿ ԵՒ ԱՐՑՈՒՆՔ

•ՎԵՐԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԳԱԳԻԿ ՕՉԱՆՅԱԿԻ

ԱՌԱՋԱՐԱՆՈՎ

ՊԱՇԱ ՊԱՏՅԱ

ՄԱՐԴՈՒՅԵ

ԲՈՐՆ ՆԵՐԱԾ-ԱՐԱԳԵԱՆ

891.99
9-14

1910

891.99
9-14

DEC 2011 01 JAN 2009

ԱՐԱՄ Յ. ԳԱԶԱՆՑԵԱՆ

ԽՈՒՆԿ ԵՒ ԱՐՑՈՒՆՔ

ԽԵՐԹՈՒՆ ԱՅՆ ԴՐ

(1907—1916.)

ԳԱԳԻԿ ՕԶԱՆԵԱՆԻ

ԱՐԱ. ԶԱ. ԲԱՆՈՎ,

1927


Հրատարակութիւն
ՅԱԿՈԲ Մ. ԱՐՄԵԱՆ ԳՐԱՍՏԱՆ
Թիւ 1

1910

ՄԱՐԶՈՒՅԱՆ

12 MAR 2013

24568



ՀԱՅ ԿԵԱՆՔԻՆ ԵՐԳԻՉՆԵՐԸ

ԵՒ

ՆՈՐԵՆԾԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԸ ՄԸ

Իր գոյութեան բոլոր օրերուն մէջ Հայ կեանքը համակ բանաստեղծութիւնն մը եղած է կարծես՝ մերթ դիւցագներգական ու խրախա, մերթ սրբազան ու ազաշաւոր, մերթ քնարերգական ու դիւթիչ, մերթ սիրային ու տարփոտ և մերթ՝ ու թերես ալ յաճախ՝ լացող ու սարսառն: Հայուն կեանքը, իր բոլոր վոթորկալից եկեւէ ջներուն մէջ, շարանն եղած է այլազան դիմայեզումներու, որոնք ազգած են իր ճակատագրին վրայ, և անխուսափելիորէն առաջ բերած՝ բմբոնումներու, զաղափարներու, զգացումներու և խորհուրդներու վոփոխական պատկերներ, անոնց վրայ դրոշմելով կնիքը ժամանակակից հայեցողութեան: Ու Հայ բանաստեղծութիւնն ալ, իբրև հարազատ երգիչը այդ կեանքին տառապանքներուն ու ցնծութիւններուն, սաւառնումնե-

բուն ու անկումներուն, այնչափ պատկերուս և համապատասխան եղած է նայ կեանքին, որչափ ունէ բանաւելդութիւն չէ կրցած միւնայն համբնվացութիւնն ունենալ ունէ ազգի մէջ, թերեւս ոնո՞ր համար որ՝ Հայր բանասանզ ցեղ մը եղած է և շատ անգում զործելէ, բողոքելէ ու պահանջելէ աւելի լող, օրհնել և երգել զիայրած է միայն :

Թղթատեցէ՛ք Հայուն բանասանեղական: Բանահիւսութիւնը, ուսումնասիրեցէ՛ք անոր նահատակ կեանքը, ու պիտի անենէք թէ այնչափ հարազատ արձանագրութիւն մէ առջնոր, որչափ սրասայզգ ու ցնցող է վերջնոր :

Հայուն կեանքի ե'րգն է Հայ բանասանեղադութիւնը: Հին և անշիշտառկ ժամանակներու մէջ Հեթանոս Հայութեան մենանուկան օրհներգուները, նսագարեան բանթիւններու, քնարներու և ծնծղաներու ընկերակցութեամբ՝ Հայուն հեթանոսական վաս կեանքը կ'երգէին և ասուս աներաւ ու ոգիններու սրասազին փառարանութիւնովը կը գինովնային :

Հեթանոս Հայութեան ե'րգն էր ասիկա :

Դիւցաղնական պաշտամունքները սիրար կը կազմէին հեթանոս Հայուն կեանքին: Ան, — Հայր, — հայրառ էր երբեմն իր գիւցազուններով և պարծոնքով կ'երգէր Գոլդան երգիչներու գոնար երգերը, որոնք անսնց կեանքը կը պատմէին, և որոնք մեծ ժողովրդականութիւն կը վայելէին, ինչպէս կը հաւասարէ մեր անդուզական պատմանայրը, Խորենացի :

«Երկնէր երկին եւ երկիր,
Երկնէր եւ ծիրանի ծով.

Երկն ի ծովուն ունէր զկարմրիկ եղէզնիկն
Ընդ եղէզան փող՝ ծուխ ելանէր,
Ընդ եղէզան փող՝ բոց ելանէր,

Եւ ի բոցոյն պատանեկիկ վազէր.
Նա հուր հէր ունէր.
Ազա թէ բոց ունէր մօրու,
Եւ աչլունքն էին արեգակունք:

Հեթանոս Հայութեան Քրիստոնեայ Հայութիւն մը յաջորդած էր: Ամբողջ Հայուստանի վրայէն անցած էր Քրիստոնէական շունչը: Ամեն Հայ ազօթող գարձած էր, ամեն Հայու սիրա՝ երկնաւոր թագաւորին համար կը բարախէր, ամեն հոգի նույրման աամարի մը վերածուած՝ Քրիստոսի փառքին ընծայարանոր կը ներկայացնէր: Ազօթող, օրհնող ու բարեբանող Հայութեան շրջանն էր, մանաւանդ շրջանը գերազոյն նահատակութեան . . . : Կարմիր Վարդաններ պատերազմի գաշտերը ոռոգած էին իրենց արիւնով ու քաղաքական և կրօնական իշխանութիւններ միացած՝ անսման մարտը կը մզէին: Ու Նարեկացին, այդ մեծ ազօթողը, կ'երգէր իր անմահ նարեկին մէջ,

«Տէ ր իմ, տէ՛ր, տուիչ պարզեւաց, ինքնարուն բարի, անշամանզաղ զիտութիւն, աներկեւան եւսութիւն, անստուեց ծագումն, անտարտամ ինսնզիս, աներկբայ խոսումն, բարեկամեծար թագաւոր . . . »

մինչ անդին, Կիլիկիոյ բարձունքներուն վրայ, Շնորհացն Հայ եկեղեցիի չքնաղ քերթողը, ոսկեղէն զիրերով կը հիւսէր

«Առաւօս լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա թղխումն ի Հօրէ . . . »

Բնաշխաղնի տագնապները, քանի՛ քանի անդամներ անոր լեռներուն ու գաշտերուն վրայ, քաղաքներուն ու գիւղերուն մէջ շրջան ընող սովոր ու հուրը, արիւնն ու արցունքը, արտաքին թշնամիններու անհանդուրժելի բանդատառութիւններն ու խմդութիւնները և ներքին վէ-

ճերն ու պառակտումը սաեղծեցին լացող ու ողբացող Հայութիւնը, որուն զգացումները՝ չե՞ն հայլիանար իսորենացինն նշանաւոր ովրին մէջ (*).

«Ողբամզքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ...»

և կամ նորագոյն Հայ բանաստեղծներու ամենէն ժողովրդականին, Գամառ-Քաթիպայի հետեւալ առզերուն մէջ, ուր Արաքս կը պատասխանէ,

«Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջրամօս գեղերըս,
Ո՞րը իմ շէն քաղաքից,
Ո՞ր բեկրալի տեղերըս»

Լացող Հայութի՛ւնն էր ահա այդ :

Սէրն ալ երգեց Հայ բանաստեղծը : Սրափ ձայնին անտարեր չէր բոլորովին Հայ քնարը : Եւ ի՞նչ պայծառ ու պատկերու են հայկական սիրային երգերը : Մարկ ընենք պահ մը Նահապետ Քուչակին,

«Ես ծագ ծիծեռնակ պիտէի, զօրն զրո տուն մքնուի
Ան բարձր մօյտան չարտախտ ես ի հնն բուն մը շննէի»

Երեսդ է լուսին նման ու զիլֆերդի լատիր զիշեր.

Քնիքն թեհեշդի խնձոր ւի ծովուն տուած թեզ աչեր...»

Ու վերջապէս մարտական փողը հնչած էր : Կոռուզ Հայութիւնը սապարէզ եկած՝ հնկայ ապատամարար կը մղէր : Յեզր իր գերագոյն երկունքին ու ձգնուժամին մէջ ըմբոստացումի բուռն զայլոյթով կ'երգէր իր բանաստեղծներուն միջոցաւ,

«Ես մինչ ի մահ կախաղան,
Մինչեւ անարգ մահու սիւն,
Պիտի զուամ, պիտ կրկնեմ,
Անդադար ազատութիւնն»

(*)Մովսէս Խորենացի, Դ. Գիրք, Գլ. ԿԲ.

Եւ կամ, աղասուած բոլորովին իր գարսուոր թրմ- րիբէն, մարտական արի ովիով մը կը գոռար,

«Զարթի՛ր, որդեակ, յուշ բեր, վե՛ր կաց,
Պատերազմի փողն հնչեց,
Զարթիր զոչէ ծայն հայրենեաց,
Քո պարտք զքեզ կը կոչէ...»

Ահա Հայ Բանաստեղծութեան դրոշմը՝ իր ընդհանուր գիծերուն մէջ միայն, որոնք շատ յատկանշական են սա- կայն և ցոյց կուտան թէ Հայ Քնարը Հայ կեանքը եր- գած է :

* *

Ներկայ հասորիկով նորընծայ բանաստեղծ մըն է որ Հայ բանաստեղծութեան սրահէն ներս կը թեւակոխէ՝ գողդով ու վարանոտ անշուշտ : Իր երգերը, որոնք ամ- փոփուած են այս գրքոյիկին մէջ, կը թուին բերել մեղ հայրենաբազմիկ շունչը : Հայուն կեանքի երգը կ'ոլո- րակուի անոր մէջ, երիտասարդ և գեռատի բանաստեղ- ծին նկարուն զրիչովի արուեստակործուած : Ժամանա- կակից Հայ բանաստեղծներէ սմանց սիրոյ թրթիւը մի՛ վինառէք անոր տաղերուն մէջ : Հոն կայ ոլլը, աղօթք ու կոչում, հոն կայ Հայ կեանքին լացը, բողոքը, երգն ու կեանքը, հոս աղասութեան արբշանքովը զեղուն, հոն աղգային աղէտին արտմայուշ արհաւիրքովը ակազ- ձուն, հոս՝ հերոսներու աղօթքովը զեղեցկացած և հոն բանաստեղծական մաքուր շունչով մը առգործուն :

Լոմնք՝ թէ յուսալից նոր դէմք մը կ'ողջունենք, երգիչ մը, որուն մէջ նմանողութեան անմեղ ձգառումը տեսակ մը սիրուն ինինատպութեան հետ կը զաւդորդուի:

Հայ բանաստեղծութեան դաշտին մէջ կ'աւելնայ դե-
սասի մշակ մալ որ ապահովաբար քաջալերանքի և նե-
րողամտութեան կը կարօսի դեռ՝ քան արհամարհանքի
կամ խծրծանքի :

1 | 14 Դեկտեմբեր 1909

ԳԱԳԻԿ ՕԶԱՆԵԱՆ

ՄԱՐԶՈՒԱՆ

ԶՈՒ

Անը որ արցունիովն օծեց
Քնարիս թելերն նորընձիւղ
Եւ բուրումնաւեսեց զանոնք.
Անուշ խունկով մ'ըզգլիսիչ

Ա. Յ. Պ.





ԱՐԱՄ Յ. ԳԱԶԱՆՅԵԱՆ



ԽՈՒԱՆ ԵՒ ԱՐԱՅԻՔ

ՀԱՅՈՒՅՈՒՆ

ՔՐՈՅԱԿԱՐԱՐ

ՅՈՒ


Դոյլ անհիւրական, պետք անզուրիկ
Հիշ հօսպեմու մեր պատիւն է առայ.
Մեր փանի մը այս, և մեր փառուի
Մեր նի եղակի, մեր ֆուզ, մեր պայ
Եւ պատմեկան տրամու ստրեց
Բժապնեսու, յօդեսու ուղուն.



ԽՈՒՆԿ ԵՒ ԱՐՑՈՒՆՔ




ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐՈՒՄ



Դուք անմիտական, պիրուն, անդուրիկ,
Հեշտ երազներու մեր պատկերն եղաք,
Մերը վանկ մը սղու, եւ մեր փորորիկ . . .
Մերը հի երգեցիք, մերը վարդ, մեր սփառկ . . .
Եւ պատաճեկան յոյսերու անվեց,
Խեալներու, իղձերու ողջոյն .

Մեկ նըսողն աղօս, զինջ մէկ ցովը պէտք . . .
 Ճառագայր մեղաֆ զունա՛ս, դողպացն ւն . . .
 Եւ խորհու դներու պատկերը, տրտում
 Յողերու աղօս մէկ ճրկարև եղաֆ . . .
 Մերը փայտակ եղաֆ, եւ մերը որոտու,
 Մերը անխօս բարբառ, եւ մերը աղաղակ . . .
 Մերը սէր երգեցի, մերը արխն անզին,
 Մերը փորորիկներն, յոյզերև իմ հոգույս
 Տարտամ ու մըռադ, իղձերն իմ կեանին,
 Եւ մերը Հայրենին աղ անտառակոյս,
 Աղօս ցովերով ուրուազրծեցի . . .

† Յունիս 1910



ՔԵՐԹՈՂԻ ՍԻՐԸ

Կեանին նըսան
 Մուք, չիւսադկւ,
 Մի գերեզման . . .
 Էլ ես զիտեմ . . .

Քերբողի վիս,
 Այլ միշտ նըսեմ
 Մի՞րտն է, որ ես
 Հաւզ կ'ուզեմ . . .



ԽԱԲԿԱՆՔ

Մուք է...

Խաւարլ կը տիրապետ իր արհաւիրթներուն հետ...:
Դիւցզմանարշի երգեր կը տուին:
Ես իմ ճամփառ կը շարունակեմ
Երազներուն հետ միս մինակ,
Իղձերուս հետ առանձին
Տառապանի հովիտն ի վար...:
Հասուներներուն աշխարհին կը մօտենամ:
Գերեզմաններ
Որոնի ըշխուր . հիւծող վանկեր
միջ հետ ի հետ
Անցորդներուն փոխ կուտային...
Գերեզմաններ
Որոնի ինձ պէս
Կը հեծէին ու կուպային,
Լուռ սոսկում մը կ'ըզան հիմա,

Արհաւիրթ մը՝ անցորդներուն,
Որոնի վայրագորհն,
Կեա նիի մուիկներկ վերջ ամեղասաս.
Ազատամարտի կոյսներկ յետոյ,
Ճակատագրականորկն կարծես կը սիրեն
Միեւնյն այդ շրիմներու,
Այդ դամբաներու արհաւիրթներուն հետ,
Մըրութեան միջ ապրիլ, մըրութեան միջ երգել,
Ու շարունակել իրենց վազը
Այդ արխինս յիշատակներու աշխարհին միջին,
Շարունակել իրենց զընացը
Այդ փշչոս ճանապարհին վրայ,
Հասնելու համար աշխարհ մը՝
Հերոսներու աշխարհը . . .
Ես այ ...
Այդ վազին միջ ուղեկորոյս,
Կ'երգել երգեր,
Որոնի հիւծող հոգուոյս,
Անուշ սարսուռներ կ'ըզան,
Ու անդրաշխարհի կեանինվ զեղուն . . .
Միշ դեպի վեր . . .
Այդ բախծորեան հովիտն ո՞հ, դեպի կեանի շեոր դաժան,
Կը բարձրանամ ես անվեհն . . .

Մուք է...

Խաւարլ կը տիրապետ իր արհաւիրթներուն հետ . . .:
Կուզան . . .
Լուսին աշ կուշայ դառնօրհն,
Ամսկերու պատքոռուածֆներու միջին
Յոյց տաղով իր տիրամած դեմքը . . .

Խուսինը՝

Տշխուր հարսի մը պէս,

Ու իւ կուրծի վանդակէն բըռչած աղաւնիին կը նայի
ակընկառոյց . . .

Հարսի մը պէս՝

Ու կը մարէ իւ սիրոյ արեզը . . .

Արիւնի ովկիսի մը մէջ,

Ուր կեանի՛ ի՛ր հաճոյնիւնով,

Առկայծող մում մըն է միայն . . . :

Ես՝ այս վերելիին մէջ յոգնած,

Յուսանաս անկում մը կ'ունենամ . . .

Ու գերեզմաննոցին պատի տակ խարխուր,

Քսունելիւնու աշխարհին մէջ կ'երկարին . . .

Եւ անմարմին ուրուսականնուն հետ,

Որոնք մուխի ծրակնելուն պէս,

Իմ շորո կողմէն

Վեր կը բարձրանան անշաղրում,

Կը խօսիմ երկիւղած ու դողդուն,

Եւ անոնք մէր,

Ճիւաղային զառանցաններով

Դեղինեան պատամաններով

Պատամաններ՝

Իմ յուսանաս անհաւասի տեսրոս հարցումներուն,

Որոնք կը կրկնեմ շարունակարար,

Խորհրդաւոր ըռուրենի մը վերջ,

Գողրդացող, անրոյ, մութ շեշտով մը . . . :

Մութ է . . .

Խաւարը կը տիրապէտ իւ արհաւիրներուն հետ . . . :

Կը մըրագնի երկինք . . . :

Խաւարը խիս մութ,

Սասդէ՛ աղ չիկան հինա . . .

Ամպրուսիւնու ձայրունիւնուր, երկինք կը դրդրդեն,

Ու փայտակներ,

Օձերու պէս,

Մեր կը պըլլիին երկինքի անրաւ տարածութեանց,

Ու կը զալարուին օղակ, օղակ

Պըրկերով մուրի մարմնացած ալիսները . . .

Ես անզիսա՛ այս ձայներուն բընութեան . . .

Միեւնոյն հարցումը, միեւնո՞յն շեշտով . . .

Անհաւասի ու բանիինանի մը պաղարի հութեամբ

Կը կրկնեմ ու կը կրկնեմ . . .

Միեւ մըխացոյ հոգւոյ իղձերը . . .

Կը խայսարկն ն, կը խայսարկն ն,

Ու ծրին, ծրին . . .

Ճիւաղային բանուերներուն հետ գըրկընդիասներած,

Գողրդիներու պէս,

Վեր իր բարձրանան, վեր կ'եղնեն,

Ամպանած պրտի անկապոյ երկինքի ձեղիկով,

Ու կը կրսրդի տախաւ . . .

Խաւար հորիզոններու մըրասուեր որորին մէջ . . . :

Մութ է . . .

Խաւարը կը տիրապէտ իւ արհաւիրներուն հետ . . . :

Հարցումներու կը կրկնուին աւելի՝ ցուրտ, աւելի ուժգին .

Մըրուրենի մէջ

Փորորիկը կը սասկանայ,

Փորորիկը՝ հոգւոյ, փորորիկը՝ բընութեան . . .

Գոռում, գոռում իւսարու կը յաջարդեն

Անդուն, անդարսա՛ր . . . :

5—2



Երգ մը կը խղողիկ հողիիս նինջը . . .

Կը հառացեմ . . . :

Աղջրկան մը ձայնին պէս բարսի,

Ու նոյնին և նաեւ դիրող այդ ձայնը,

Որ շատ անզամներ լրած էի,

Ու շատ անզամներ ունիլինդրած՝ այդ բացող վանիերուն,

Որոնք սիրողի մը երգերն ըլլալ կը բարեին ինձ հեռուուն,

Հիմա արցեօֆ . . .

Ինչո՞ւ սիրոց կը մրրկեմ . . . :

Ես որ ամեն անզամ . . .

Պայծառ ու բարձիսկ երկրմի մը տակ

Սիրած էի լրակ այդ երգերը մարմրող,

Երիտասարդի յանս ցառումն մը դարձեալ . . .

Չայնին մօսենալուն կ' լապասէմ . . .

Սյոյ տառապո՞ղ հողիին . . .

Խաւարի արհաւիրթերուն հետ աղ . . . :

Քիչ յեսոյ այդ երգը իմը՝ ու կ' ըլլայ . . . :

Այդ ընպէսկ վերջ

Ինձ պէս տառապոդ հոգի մ' ալ կը ճանչնայի . . .

Ո՞հ, այդ երգերը սիրողի մը երգերը չին,

Այդ դիրցազին մը մօր.

Հերոսի մը՝ որ երգած էր . . .

«Ամենայն տեղ մահը մի է.

Մարդ մի անզամ պիտ' մոռնէ,

Բայց երանի, որ իւր ազգի

Ազատութեան կը գոհնւի . . . »

Մուր էր . . .

Խաւարը կը տիրապէտէր իր արհաւիրթերուն հետ . . . :



ՄՐԻՆԳԱՀԱՐՄԵՆ . . .

Դողիոց մասներուդ՝

Հրպումը վեհ է

Մրինզիկ՝ ըլլոն ւ . . .

Որ մեզ հրդեհի,

Երբ մենք սիրակամ,

Ունիլինդրենք հոգուոյդ,

Եւ ամեն անզամ

Տեսից երգերուդ . . . :

* *

Դողիոց մասներուդ՝

Հրպումը վեհ է

Մրինզիկ՝ ըլլոն ւ . . .

Որ մեզ հրդեհի,

Երբ ամեն անզամ,

Սուրբ սիրով առջի

Ունիլինդրենք իսրակամ.

Չայնիկ շնորհայ . . .

Երգերուդ մենք միշ

Գողցըր եւ սիրուն . . .




Երգերուդ անվիշ
 Եւ քըորումներուն . . . :
 Երգեր սիրային,
 Երգեր մանկական . . .
 Որոնիք քոլիք մ'ոճին,
 Սիրայիք այճան . . .
 Երգեր ո՞հ, սիրուն,
 Որոնիք մեր պրտին
 Տեևոց յոյզերուն
 Մէկ ցոյֆն են մորին . . .
 Երգեր հեց այնան,
 Ո՞հ, առոր ապաժեն,
 Որոնիք ո՞հ, մեր շան,
 Եւ մեր աղ երգեն . . .
 Բայց սիրուն են կղ
 Երգերն Հայրենեաց,
 Որոնց և վայել,
 Բո սրինգն անան . . .

*

Դողդոց մասներուդ
 Հրապումը թերեւ
 Է . հեց եւ ջղոնուս . . .
 Երբ առնե ո՞հ, թեւ,
 Հողիդ սըխորհն . . . :
 Երգերն Հայրենեաց,
 Բայց կղ աղու են . . .
 Տըխուր . մեևակեաց
 Երգիք միշն երգիք,

Սոյ յու մեղեղիիք,
 Սրինոյլ վերփէ,
 Սիրով մը միսափ . . . :
 Հայրենեաց երգեր,
 Որոնիք մեր հոգուց
 Թըղիք տան, թեւեր,
 Յոյզեր սանձալոծ . . . :
 Երգիք յաւես զու,
 Հսուերաց մէջէն,
 Երգեր կենասու,
 Զի յաղցր հրնցնէն,
 Սենիք միշն մեզի,
 Հայրենեաց երգերն
 Են ո՞հ, անոնի զի
 Հայրենեաց վիրտերն . . . :





ԱՆՁՐԵՒՄՅԻՆ ԽՐԿԱՆՄՌՈՒՏ



Պահիր միսիիք, երազային, տղխուր և ...
Ես միայնակ խուցրս խաշուած՝ տղիւադկւ
Մրեւելիքի՝ փորուկալից, վղրկուրէ ...
Մուր ամսկերուն յուզուած ծովը կը դիտեմ ... :

Պատուհաննու դեռ չեն լրած արեւուն
Թշրորուացող արձաք ցոյթերն իրիկուան,
Ուռենի ոսկի երազներու պէս, հեռուն ...
Հորիզոնին մըրուրեան միջ կը հեռան ... :

Բայց ամսկերն այդ մըրուրկալիւր ու նըսեմ,
Կուզան տիրել ւ արեւմուսին, հեղեղի
Ես շառաջ մինչ հեռունքն կը լլսեմ ... :

Պահիր միսիիք, երազային, տղխուր և ...
Սնուշ սիւզը բեղնաւորուած եւ յրդի
Ծաղիկներուն մեղլուրիւնը կը բուրէ ... :

Պահիր միսիիք, երազային և, տղխուր ... :



ՈՉ, ԶԵՄ ԿՐՆԱՐ ԵՐԱԶԵԼ

Եւ մըրդաւանցները՝ հոգիս կը սանցեն, հոգեվարիքի ...
Մուրի աննիւր նեշտաւէն ծըծեւ կ'ուզեմ ես անյազ ...

Մրցիս վերի ըսպիացած՝ կ'արխենի .

Ես զիշերի վեհուրեան միջ,

Զայրոյրիս կրտապուրենին ...

Լըբուածներու ո՞հ, ցաւատանիք երզը կ'երզեմ ...

Եւ մըրդաւանցները՝ հոգիս կը սանցեն, հոգեվարիքի ... :

Գիշերի մըրուրիւնն է որ դարձեալ կը տիրէ հոգույս ...:

Մեռնոյ արշարոյններէ վերջ,

Արշարոյի մը նոր յայտնուրիւնը,

Գերեզմանուած ու յուսահան պրտիս միջ ...

Ո՞հ, չեմ կրտնար երազել, ո՞հ, չեմ կրտնար երազել ...

Գիշերի մըրուրիւնն է որ դարձեալ կը տիրէ հոգույս ... :

Մրցիս արխենու բացուածինն ներս հանդարտօրէն
Ո՞հ, դարերու մըրուրիւնը կը խուժէ ...

Եւ ես անիրառուած կեանինուրու

Բիւր ցաւովի կը տառապիւ երկիւղածօրէնն

Մրցիս արխենու բացուածինն ներս

Ո՞հ, դարերու մըրուրիւնը կը խուժէ ... :

Մեռնոյ արշարոյններէ վերջ ...

Արշարոյի մը նոր յայտնուրիւնը,

Գերեզմանուած ու յուսահան պրտիս միջ՝

Չեմ կրտնար երազել, ո՞հ չեմ կրտնար երազել ... :

Եւ մըրդաւանցները՝ հոգիս կը սանցեն, հոգեվարիքի ... :





ԱՆՄՈՌԱՆՔ . . .



Թէ սրխուր ըղամ, վլրդովեալ, սրտում,
Մեշամաղձօրէն,
Թէ հոգիս պատեն վրչեր անպատու . . .
Քեզ յիշեմ նորհն . . . :

Մհ, հեշ վայրկեաններ հաճոյթեռով յի,
Թէ ունենամ ես,
Թէ անոշ իսինք, սիրուն, հրաշալի . . .
Դարձեալ յիշեմ ժեզ . . . :

Արցունի ժամեր թէ ունենամ նհ,
Դարձեալ դառնօրէն,
Իւ վրչեռու մէջ յաւհս սրտով զոհ,
Յիշեմ ժեզ նորհն . . . :



ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԳԱՐՈՒՆԸ



«Ազատութեան գարունը նոր իղձերով, նոր յոյսով . . .
Մեկի ունետել ձեզ կուզանի, մեկի ովունել կուզանի ձեզ,
Որ, ո՞հ կրտիծ, արտասով, արհամիրթեր,—մաս ու սով,—
Կը բերկինի անխընայ մեկի Հայութեան ոհ, զողցես . . .
Մեկի՝ որ մըրիմ զիշերներ անյոյ, անձայն, անշոշոյ,
Մեկի՝ որ այսպիս մինչեւ տոյ, աստերուն հետ միամինալ,
Լուսնելին հետ դողանաւ կը լսպասինի՝ սրմաշոյ
Չեր երկլնինին տակ աղօս, մինչեւ հընչելի այս կողմակի,
Որ սիրոյ հետ մերը ցաւով սրխուր երգեր կը հընչեր . . .
Վլրդովեռով զիշենի լոռութիւնը խալապիկ . . .
Մեկի՝ որ այսպիս կ'երգեինի մինչ մասդը հոս Ազատ չեր,
Մեկի՝ որ զըմբալս, զըրկընած, ոհ, կ'ըմպէինի ճապաղիկ,
Մեկի՝ որ սուզի որ ողբի մարզարենն իինի՝ յար
Մեկի՝ որ կապոյ երկլնինի անհունութեանց մէջ նորհն
Թընչինին, բայց հետ ի հետ, սոսկունով յի, վրշանաւ . . .
Տըխուր տըխուր կ'երգեինի մեշամաղձիկ, դառնօրէն
Մեկի՝ որ լոյիկ կ'ողբայինի, անձրեւեղով ցող ու շաղ
Լացող, երկբող նուռթիափ ծաղիկներուն բառ, բեկրեկ
Պարզելով մերը երկնային այն խաւառու մըրշնշաղ,
Որ մասուան մէջ կը հեւայ վախով, դողով ահաբեկ . . .

Մեն՝ որ այսպէս յաւիտեան հեծեծելու, ողբարու
Դատապարտուած էին միշ՝ արդ կուզանի ձեզ մենի ճերմակ,
Կարմիր, կապոյ դրացով Ազատութիւն ցողեր։
Ազատութիւն՝ զի յոյսով, եղայրութեամբ զի համակ...»
Երգել կ'ուզեն ըրոցուներ կարծես, ձայնով մը հրդու...
Սւետեղով զարունը՝ ազատութեան առաջին...»

Բ

«Ազատութեան զարունը իշխաններով, սիրով զոյզ...
Մեն՝ աւետել ձեզ կուզանի, մենի ողջունել՝ յիրափ
Որ ո՞հ, սովոր էին յար շմաք նազաց արտասով,
Ըմպել արինն անձնուաց հետոններով նաշարի...
Կարօս չոյի ու ցոյի, կարօս շոյի կենասու...
Կարօս երգի, աղօրին, կարօս ըրոցնց երգերուն,
Կարօս հովի սրբինզին, կարօս կեանին ու մարդու...
Մեն՝ որ սովոր էին յար ծըծել արինն եւ արինն...
Իւ պահ մը վեց մենի անյայս, ու պահ մը վեց ոնսարին,
Սներեւոյք ըղարու դատապարտուած էին՝ աղ
Կուզանի արդ յուռ վեցընել մըջուններու այդ սեւ յօն...
Յոյց տարու ձեզ արեւը Ազատութեան շուսափայլ...»
Երգել կ'ուզեն ծաղիկներ կարծես շեշտով մը ողող...
Սւետեղով զարունը՝ ազատութեան առաջին...»

Ց

Ազատութեան զարունը ո՞հ, տեսներով, երազով...
Մեն՝ աւետել ձեզ կուզանի, մենի ողջունել կուզանի արդ.
Մեն՝ որ ըորիկ ու մընչի կ'ընթանային ցուրտ ու զոյլ
Հսուններու աշխարհնեն... ոստուտեղով ու զրւարը...
Մեն՝ որ չլիի ժադ արինն իջրալիրայից ցայտինին...
Մեն՝ որ արեամբ յախրացած կը գոռային, ո՞հ, յաւհ
Ամպրապներն ահարկու, չըպսեղով երգ, սրբինց...»


Սվեակիներով կասկարմիր, աղեակիներով վես ի վես...
Մեն՝ որ պաղած ու սառած, մենի որ համակ ջինջ արխուն.
Մեն՝ որ էին ճապաղիկ այնին կարմիր ու բոսոր...
Որ ո՞չ ով իսկ կը խորհիք թէ այս գետակ մ'կ սիրուն...
Մեն՝ անխողան ու անզուր զոռուններով մշշագօր.
Լախած էին անխոնայ կիներ, աղջունի, օրիորդ...
Եւ ո՞հ մարսած էին տափ շա's սրտերու բարախմունի...
Եւ յախրացած էին աղ կղլերով մարդ եւ անցորդ...
Մեն՝ մեր ուղին կը փոխենի, մենի մեր ճամբան կը բորբաժ...»
Երգել կ'ուզեն վրասկմեր կարծես, ձայնով մը միշ յորդ,
Սւետեղով զարունը՝ ազատութեան առաջին...»

Գ

«Ազատութեան զարունը ո՞հ, իղձերով սիրախուր...
Մեն՝ աւետել ձեզ կուզանի, մենի ողջունել կուզանի արդ...»
Դայս ե՛ւ անսառ ե՛ւ բառու ե՛ւ շեռ ե՛ւ ձոր ե՛ւ բըմուր,
Երգել կուզեն հեշօրեն կարծես ձայնով մը զրւարը...
Սւետեղով զարունը՝ ազատութեան առաջին...»

Ե

Ո՞հ, մինչ խոնու եւ սրխու ես զարունը կը դիտեմ...
Իր վրշերուն մեջ հիմա, իր երկունին մեջ ըլեցին...
Եւ կ'ունիլիրեմ իր ձայնին խորհուրդներով սրխադիմ.
Զի կ'ըզզան թէ զարունն աղ Ազատութեան առաջին...
Պիտի ըսայ արինուն յըյի զարուն մը աւանդ...»



ԵՐՔ ՀԱՄԱՐ ՄԻՌ ԼՈՐ . . .

Մայրիկիս

Սմայլ բոցեղին երք որուան տեմպազին,
Երք այլեւը չի բըրբըսայ իմ յընաւ . . .
Ու ես վերջին հասմեջը տամ իմ կեանիին
Դու զիս չե՛ս մոռնաւ . . . :

Առանձնութեան մէջ երք մինակ ես ապրիմ . . .
Ու խօլ տենչէր զիս պաշտեն ժրասրաւ . . .
Եւ ալ ո՞չ ով ինձ ես կարծեմ մըսերիմ
Դու զիս չե՛ս մոռնաւ . . . :

Երք տենչեռու զոհը լղամ աներիքայ . . .
Ու փափաթեր վիշ մը դառնան ինձ հանաւ . . .
Եւ երք մենիմ ես սիրով մը խարեւայ . . .
Դու զիս չե՛ս մոռնաւ . . .

Եւ երք օսաւ հորիզոններ, արշալոյս . . .
Մոռնան ձօնել յրենց ցողերն հըրախոն . . .
Եւ իմ այրսս ալ հաղի, հատին, բնիպարոյս
Դու զիս չե՛ս մոռնաւ . . . :

Երք ալ մոռնան կեանիս իտշան, ու անով
Ո՞հ, ես շիրմին փափիմ ըրին դժ, տենդահաւ . . .
Ու գերեզմանն ինձ փայր մըլլայ անենրունի
Դու զիս չե՛ս մոռնաւ . . . :

Երք մըսերիմ ձօնել մոռնան արտասով
Գերեզմանիս բարին վլրայ անքարքան . . .
Եւ խամերուս հանաւ ո՞չ ով ըլիկ սուզ . . .
Դու զիս չե՛ս մոռնաւ . . . :

Երք սիրուհիս ալ ըլյիշէ զիս երբեք . . .
Գերեզմանիս ճամբան մոռնայ երք մոզաւ . . .
Ու դու իջես դեռ պատանիս . . . սրտայել
Ինձ հանաւ մի՛ զար . . . :





ԼՈՒՍՆԻ ՏԱՐՓԱՆՔ

(Հնչեալ)



Մառւրջ,
Պատրաճի,
Խմ շուրջ
Երանց...

Մինչ յոյս
Թռղուն,
Եւ յոյս
Բեղուն...

Խմ կեաճի
Վիշտ, սկր,
Տարփաճի...

Յոյզեր...
Ունի
Լուսնի...:



ԶՈՒԼԱԼ ԻՆՉԵՐ

Հղայի ես,
Իրիկուան սս'
Լուրքը բեհեզ...

Ու մեղմովի...
Յակէ ներս
Ես փարհի...:

Ժապառենի...
Ես արփաւէս
Ծալ մըլլայի...

Ու մազերուն՝
Փարհի զկը
Ես՝ երերուն...:

Կամ ըլլայի...
Շունչը հովուն,
Ու սիրայի

Ժանեալի հուր,
Ես ծալթերուն
Փարհի յուն...

Կամ մի բլուզուն
Ես լղայի...
Բիլ, դոդոցուն,

Ու ներս հետ
Ես ապրի
Վայր մը անհետ... :

Ես յաւիտեան
Երգ մ' լղայի.
Ու ա՛հ, միայն


Իր շրմերկն
Դուրս բլուզէի
Ազոսօրեն... :

Կամ մի անուրց
Ես լղայի...
Ու ներս չուրց,

Ներս վերեւ
Թեւածէի
Միշտ հետիհեւ... :

Կամ մի բուրփառ
Ես լղայի
Զենքին մէջ՝ զառ...

Ներս անզին,
Եւ խընկէի
Մերը կեանին... :



ԱՆՈՆՅ ԵՐԳԸ...
→ → → ○ ○ < < <

Ազատուրեան չուրչն արձանին...
Ճուրս շիրիմներ իրենց դարձեալ
Մերկուրինը կ'ոդքան զրոյն...
Սառ խոհանինը կըմախացեալ,
Նահաւակներ կուզան նորեն...
Կ'երգեն իրենց վիշտն ու հասաց,
Սեյս չունեցով մը դառնօրեն...
—Զի ո՛հ, անոնի չունին մի խաչ...
Մի մահարձակ իրենց կեանին
Տառապահացն այո՛, զոնէ
Ցոյց տաղու ո՛հ, նըշողն անզին...
Զի հաճայնին արդեն հո՛ն է... :





Ի՞նչ ԿԱՅ...

(Տիեզերքին մէջ)

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ԵՒ ԼՐԻՄՆԿԱՆ


— — — — —

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

«Զինց շողէ մը կախուած թերեւ,
Հեղանականցր դու տասնակի...
Անհունին մեջ պասիկ ինձի բէ ի՞նչ կայ...
Ի՞նչ կայ հեռունի,
Սա՛ տասաւոր կապոյշկն վեր...
Աւելի վեր...
Ասղերին անդին
Առեղծրածային ի՞նչ խորհրդակեր,
Ի՞նչ զաղտկիթեր կան...:
Անջրապետին մեջ հոգին վիշտ ունի...
Միրտ՝ տրայտանի...
Միտք՝ վերացում,
Ո՞հ, բըռիչի ունի...
Հունի ցընորդներ, երազ, յոյս, պատրամի...
Հունի ի՞նչ կայ ըսկ...»

ԼՈՒՍՆԿԱՆ


«Հեռունի, ի՞նչ կայ...
Ի՞նչ զաղտկիթներ կան,
Եւ ի՞նչ առեղծրածի...:
Ե՞ս եղ չեմ զիտեր...:
Կապոյշկն վեր,
Աւելի վեր...
Ասղերին անդին,
Անջրապետին մեջ,
Ուր դարերու յիշատալը կայ միայն...
Ո՞չ յոյզ կայ, ո՞չ յոյս
Ո՞չ սկր, ո՞չ կոյսւեր...:
Հոն ցընորդ ցըկայ, ցըկայ մրդաւանց,
Ո՞չ անուշ կայ հոն, եւ ո՞չ ալ հոգի...
Աղ միայն Օրենք...»





ԵԿՈՒԻՐ ԸՄԻ

Եկուր ըսի . . .
Օր մը ծովուն,
Եկուր ժեզի
Հետ ո՞հ, սիրուն
Պահ մը եւեք . . .
Խոլամի, երգեմի
Մհ, արշաւէս
Սիրով մը մեմի . . .
Դու որ այնիան
Ումիս յոյզեր
Յաւերժարան,
Տեմի մ'աղ եւ սեր,
Դու՝ որ ինձափս
Սարսուռներ, դեռ
Մհ, դառնապիս . . .
Ումիս վրչեր . . .
Եկուր ըսի
Եկուր դու ծո՛վ
Մեմի մելուսի . . .
Մեմի զիշերով . . .
Կուսի մ'հանգէս,
Մըխանիս մինալի,
Ժրպի մեզ գեր . . .
Թերեւս դումակ . . . :



ԲՈՆԱԲԱՐՈՒՄՆԵՐԸ

(Գրուազ մը Կիլիկիան բաժ նելի ջնրդեր, ն.)

Այսպէս պատմեց բարեկանս .
«Սարսափեի եր այն զիշեր . . .
Լուսնակ չկար .
Ծառերուն մէջ, անսառացած ծառերէն դուր,
Խարոյի մը չիշած բոցը
Կը բըռընկէր ատեն ատեն,
Ու մարմնացած, զերեզմանուած լրուրեան մէջ ահաւոր,
Վայրաց ձայներ կը լըսուեին . . .
Ցաղրանակի եւ Ռձիրի եւ Սրեան
Պիղծ պատզամը ահեղօրէն որոտառդ . . . :

Մյզեսամի մեռելաշունց մըրուրեան մէջ
Կապարի պէս ծանր, արեան բացուրեամբ խոնաւ,
Կը յաղեինի, կը յաղեինի խարխափեղէն
Մհ, Հայ Կեանինի անիրաւուած ու արիւնու ճամբաններէն,
Մրիւնու ցուպ մը մեր ձեռնիր . . .
Ցուպ մը՝ զուցէ ոնքազործի,
Որ ըշտափէն հոն մողցած
Մւարի վայր մը խոյացաւ . . .
Կամ թերեւս ցուպ մը՝ պանդրիսացած Հայուղիի,
Որ մեռնելու պահուն իր արեան մէջ բարդեղէն
Մհ, ինչն ի վար երկրնցուց . . . :

Կես զիշեր էր մո՛ւր , արհաւրոս , կես զիշեր էր մըռայլամած .
 Մենի չնշասպան , կես մը զինով
 Արեան հոնք՝ որ զիշերի պրորորինը կը պլղծէր ...
 Բնիկրիս հետ , պանդիլյորին
 Հո՛ն խոյացանի ...
 Հո՛ն , ուր պահ մ'առաջ
 Թիւր աւրորի մը
 Անեղորին գազանացած
 Հանոյի ու Արեան պարը կը դառնար ,
 Արեան պա՛րը կը դառնար ...
 Ադ ճարճասո՞յ խարոյինին
 Բոցերուն փայտ նետեղին ...
 Անեղորին գազանացած

Զարհուրեցի ժեւարան ...
 Խարոյիը կը ճարճասէր դեռ ,
 Իր աղօս բոցերով լուսաւորելով սրդզունած ու այրանդակ
 դիմիերը մահացածներուն ... :
 Սյրլած հողիներուն ամիսները
 Կը ցանցընուիին աշխարհիս ցորս ծագերուն դիմաց ,
 Ու ծառերուն ծխուղերը կը զարուուիին մանազուծօրէն ,
 Ադ բոցերուն տափորենին այրլած ու ցամսած ... :
 Մեր այժերը կարմրած էին հոտող արեան տափորենին ,
 Ու մեր ոտքերը կ'այրէին կոյսերու արխոնէն հրացած

Մարդկային Սիրս ...
 Մարդկային Ոճիր ...

Հայ աղջիկներ իրենց սրտեն դաշունուած ու կիսամեռի .
 Գեղադիմ հարսներ վայրենապես լոկւրած ու անպատճառած .

Բրոնարարունի վայրենորեկնեն վերջ ...
 Հո՛ն , ծառերուն մէջ , անսառացած ծառերին դուրս ,
 Այգեստանի մեռելաշոտնց մըրորեան մէջ
 Կը խոկային
 Կարմիր պարը այդ զիշերին ...
 Կարմիր ծրպիսով մը ...
 Հայուհիի իրենց ման՛ն սրտերուն մէջ տաճարացած ,
 Փաներով Ոխան դառերուն ... :

«Ահե՛ Ոճիր» ըաս շնիկերս ...
 «Քըսլմելելին» եւ գոյեցի ...
 Ու մօտեցանի մեռելիներուն այդ սրգալի ...
 Լըսերու համար վերջին ձայն մը , սրոդուն մը , բողոք մը ,
 Բայց աւանդ ...
 Զկար սաւ սիրս մը բարախող ... :

* * *

Ամայացած զիշերին մէջ , մենի սրտմօրէն ...
 Մեր անարին սուրերով ...
 Մեր բոյրերուն զերեզնանը հոն վորեցինին ...
 Թաղեղու համար յաւերճ ,
 Հայուհիի բրոնարարուած պատիր ...
 Ու մեր զաշոյններով
 Անոնց հողակոյցը կընթեցինի երկիրածօրէն ...
 Ու մրրկուած
 Մենի հեռացանի զըդոխացած այդ վայրերէն ...
 Ու զիշերանց , մորթին մէկին
 Ո՞հ , անձանօր , ու ամայի ճամբաներէ
 Մենի մինչեւ Սիս խղեցինի ... :



ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ . . .



Գերեզմաններ կան աւրասույն զի . . .
Գերեզմաններ՝ ո՞հ, մոռցլած՝ մինչ մենի
Յիշատակն անոնց սուրբ եւ պաշտեղի,
Մեր հոգիներուն մեջ դեռ կը պահենի . . . :

Գերեզմաններ կան վայրի դաշերում . . .
Ս.նիս, անձադիկ գերեզմաններ՝ ոյց
Միշ այցելու մենի՛ սրիուր ու սրտում.
Ա.դօքներ ունինի հիմ, ցանկայարոյց . . . :

Ո՞հ, դամբարաններ, շիրխններ կան ալ . . .
Ս.նշու շիրխններ՝ կորսլած, անհետ՝
Որոնց մենի փառած միշ կ'ուզենի մընալ . . .

Գերեզմաններ կան այս', որոնց մենի . . .
Միշ գերին եղած՝ սուրբ սիրով յանէ
Ո՞հ, աւու հողերուն խառնըի կ'ուզենի . . . :

Գերեզմաններ կան քափուր, անայի . . . :



ԳԻՇԵՐԻ ԵՐԳԱ



Յուսահասօրէն . . .

Դարձեալ զիշերի երզլս և որ երզել կ'ուզեն.
Յաւատանց ու հոգեցոնց
Գիշերի՝ երզլս և որ երզել կ'ուզեն . . . :

Մեռնող կեանիերու, ու ճահատակ հոգիներու
Դաման մահը ողբացող
Գիշերի՝ երզլս և որ երզել կ'ուզեն . . . :

Զարշարանիի ու արհաւիրֆներու օրուան մեջ,
Թունաւորուած ու խայուած հոգիներու բախծերզլ
Գիշերի՝ երզլս և որ երզել կ'ուզեն . . . :

Վեհօրէն նորածագ
Իմ հոգւոյ մըռայլ արշաղոյսին մեջ խաւարչիլի,
Կարմիր օրերու արհաւիրֆը եղերերզող
Գիշերի՝ երզլս և որ երզել կ'ուզեն . . . :

Յուռութի կախարդանով լեցուն,
Ու անմեղ հոգիներու նայուածին բանասեղծուած
Կարմիր օրերու արհայրի երզը
Գիշերի' երզը և որ երզել կ'ուզեմ... :


Արեւածաղի տարածանող լեհութեան մէջ,
Գիշերի' երզը...
Բանիսերու խորհն,
Ու մահապարտ ախորեազներու նաւերհն դուրս քըռչող
Գիշերի' երզը և որ երզել կ'ուզեմ... :

Բըռնաբարուած աղջիկներու...
Ու անպատութած հարսներու ամօրի երզը...
Գիշերի' երզը և որ երզել կ'ուզեմ... :

Անպարտելիորհն դիացազն,
Կրուսնիրկ կամքներու հոյսակապ երզը ուազմաշոմն
Գիշերի' երզը և որ երզել կ'ուզեմ... :

Հերոսական ուազմերքեր յեմ յընարերզած
Անոնց փառքը լեհօրհն ներբողող...
Պարզ եւ սրխուր երզ մը՝
Գիշերի' երզը և որ երզել կ'ուզեմ... :

Յուսահասօրհն...
Դարձեալ զիշերի երզը և որ երզել կ'ուզեմ...
Յաւասանց ու հոգեցունց
Գիշերի' երզը... :



Ա.ՂՕԹ.Ք. ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ



Արշարոյսի նըշողներուն հետ ջինջ եւ ուղին...
Աղօրի մ'ունիս եւ նահատակ հերոսներուն,
Աղօրի մը՝ սուրբ եւ հոգեցունց ու պրտաբուղին.
Արեւածաղի ցոլերուն հետ ձուղուած ներհուն
Աղօրի մ'ունիս եւ նահատակ հերոսներուն... :

Աղօրի մ'ունիս եւ նահատակ հերոսներուն...
Երբ կը մարին այդ ցոլերն ալ քըրքընացող...
Լուս աղօրի մը՝ սրբազնեցիկ ու մընալուն,
Հոգինս չափ մնար ու սրխուր. ո՞հ, ոսկեձող
Երբ կը մարին այդ ցոլերն ալ քըրքընացող... :





ԱՐԻՒՆ...

«Երեսն ճապաղիկներ . . .
Ահա՛ ազտութեան ճանապարհը . . . »

Արիւն կը հընչեն, արիւն . . .
Ծեփորները՝ ազտութեան խաղամարտիկ զինուորներուն,
Կը հընչեն, կը հընչեն ու կը հընչեն . . . :
Ազտամարտի ռազմադաշին վրայ
Զինուորներն աղ արդարութեան բանակին . . .
Կը հընչեն.
Ծեփորները իրենց լլովիկ հաւատին . . . :

Արդարութեան կոչն է . . .
Որ կը բարձրանայ սաւառնարեւ . . .
Ազտութեան շեփորն է,
Որ կը հընչէ շննդադից . . .
Արիւն . . . :

Արիւն, արիւն կ'արձագանգըւի
Լեռներուն վրայ, ու ձորերուն մէջ ցրարի . . .
Բըլուրներու բարձունիք,
Ու ծրմակներուն խորլ կանաչազարդ . . .
Դաշերուն մէջ, ու բընութեան գոզը . . .
Ամէն, ամէն կողմ . . . :

Արիւն կ'երգեն, արիւն
Թրոշունները երամ երամ եւ զոյնըզգոյն . . .
Կ'երգեն վըսայնները յաղցրանըւագ,
Կ'երգեն ասդերը արձարայող . . .
Կ'երգեն ձայնները բընութեան . . .
Կ'երգեն եւ ես
Սիրով մ'անիուն
Արիւն . . .
Զի կ'ըզզամ քէ հնա և արյեն
Ազտութիւնն է . . .

Արիւն կը կրկնեն, արիւն
Ծաղիկները՝ զարնայնի պերձ դաշերուն . . .
Վըսակները՝ ռազմադաշին հովտերում . . .
Պուրակները, բավուսները հովանուս . . .
Թրոշունները եւ անսարին բասուերուն . . .
Եւ զեփիսուն աղ, սիրզն աղ, հովին աղ . . .
Փորորիկն աղ ո՞հ, ամենի ովկեաններուն . . .

Արիւն կ'երթնեն, արիւն . . .
Հերուսները ազտութեամբ զինովցած,
Զինուորները արդարութեան բանակին . . .
Դիրազները զաղափարի յալրութեան . . .
Կ'երգեն եւ ես,
Սիրով մ'անիուն
Արիւն . . .
Զի կ'ըզզամ քէ հնա և արյեն . . .
Ազտութիւնն է . . .



ՊԱՏՇԳԱՄԻՍ ՎՐԱՅ ...



Պատշգամիս վրայ նըստած ես՝ անքար
Դիմեմ դյուեռուն պարը օդային,
Որ ղեռ հուսկ ցողով մը ջինց ո՞հ, հանդար
Հորիզոննին վրայ շողան, հըրդեհին ...
Հըրդեհեն ծովին ալ բիլ, անձայրածիր ...
Հըրդեհեն երկինին եւ բըլուրք ողոյն,
Հըրդեհեն ծաղկունք վրախուկ, երկնաձիր ...
Որոնիս սիրս մ'ունին այնան դողդուն ... :

Պատշգամիս վրայ նըստած ես, կարի
Դիմեմ հեղասահ առուին՝ որ հեռո՞ւն
Օձի մը նըման լրոյն երկարի ...
Դառնալու համար ալին այն անհուն,
Որ մեր իճծի պէս հըրդեհի, վառի ...
Մեր աղելոծի եւ մեր խաղաղի ...
Ծաղիկնեռուն պէս աս՝ վարդախոյի,
Որոնիս կեանք մ'ունին վաղանցուկ, շեղի ...

Պատշգամիս վրայ նըստած՝ դ' ու համակ,
Պիշ ակնարկները սեւեռած հեռո՞ւն,
Դիմեմ երկլնի ամսերը ձերմակ,
Որոնիս իմ հոգաչոյ պէս մերը բըրբռուն,
Երկլնի վերջին դիրամինի ի ժեւ ...
Ահ, կըմայ մ'ունին . եւ ես ել սի ժիչ
Դիմեմ վերցարդյամ.-ի հչ ըթիադ հանդէս ...
Գերազանցօրէն, յիալոյս մողիչ ... :

Պատշգամիս վրայ նըստած՝ տրխօրէն ...
Զենքը ծրնօսիս, անյո՞յս, երազէւն ...
Խարխուզ անցեալիս կացած համօրէն,
Դիմեմ հայրենեաց երկինին ամսազուն,
Որ բիւր դյուեռով սրանցւած ամձառ,
Բիւր բիւր ցողունք ահ բիւրիչ հիմա
Ան ինձ կը բըտի ոսկեղին շուրջան ...
Նուրը, երեւային, երազանցուայ ... :

Պատշգամիս վրայ նըստած՝ յոզնաբեկ
Դիմեմ հայրենեաց շեռները հուրի,
Դիմեմ Եփրատը՝ որ կարիշրած, հիշ,
Տիխուր աղերու մ'երգէ, վլրվիլոյի,
Դիմեմ Տիգրիսն ալ, Արասն ալ, անձէս
Եղեղուրեամք մը, որ յառաջ կ'երան ...
Ճիւր ուղիներէ, զլսներու կարձես
Իրենց հայրենի ամսարին ձամբան ... :

Պատշգամիս վրայ նըստած՝ Հայրելիի
 Ո՞հ, եւ Հայրենիի կ'երազեմ ի զուր,
 Ուր ո՞հ, բուն միայն կ'երզէ երջանիկ . . .
 Ուր դամբարաններ, շիրխններ ըլխուր . . .
 Կը պազարդեն կուրծին անոր, ափսո՞ւ,
 Ուր կրտակ, արխոն, հուր եւ սաֆ մոխոր
 Կ'այրեն Հայորդոցն ոժին, արխոնանու
 Եւ որոն կուրծին ա'լ կեանի չի բըղիսիր . . .

Պատշգամիս վրայ նըստած՝ ես դիտեմ
 Մայր-Հայաստանը ամբո՞ղջ աւերակ . . .
 Իր բազմաջացար դիմքը ըշխադիմ,
 Լաղեն կուրացած այերը՝ կրտ . . .
 Որոնցին շատ սաֆ արցունիներ Աստ'ւած . . .
 Կը հոսին անվերջ, եւ ո՞հ, Հայորդին՝
 Որ կրթած անոր կուրծին դաշտնած,
 Կ'երսազ իր սեռ ապագան մըրին . . . :



ՈՒՂԵՐԱԾՔ

Գիշերային մըրուրիսնը արհաւառոս . . .
 Կը մարմնանայ համօրեն . . .
 Եւ անցորդը՝
 Ռողեւորի ցուպը ձեռին . . .
 Լուռ կ'ընթանայ իր ճամբռեն . . .
 Եւ մեր,
 Կանգնելով ուղիմն մացառոս անցերուն մօս.
 Լուսին աղօս ու հեռացող նըշոյներուն սայ
 Կը դիտ նա, ինքնամփոփ
 Հսուե, մերու մեռնող պարը դիւային . . .
 Եւ մեր . . .
 Յընուածի մը շարժումներով զարդուող,
 Յուսահաս արթեցողի մը բառերով անորու,
 Կը խօսի ինինիրեն . . .
 Եւ յետոյ . . .
 Վըրդոված՝ տագնապաշից
 Իր ճամբռն կը շարունակ . . . :
 Գիշեր հ . . .
 Ահաւո՞ր եւ պակուցիչ . . . :
 Իհաղուսինն արծարի,
 Մըրուրեան մեջ,
 Վայրենապէս գեղեցիկ . . .
 Երանական բան մը կուտայ ճամբռորդին . . .
 Եւ վըտակն աղ,

Իր վասպին մեջ մանկախան,
 Տըխուր երգ մը կը յօրինէ ցայգային,
 Եւ երբեմ ալ բռնէ,
 Աւերակ աշխարհներու այդ դժխնն եղերզակ',
 Հեռաւոր մոխրացած աւերայիներուն մեջեն,
 Ողբանըրագ կը մաներգէ
 Մեռերախայք բլնուրեամ ամենուն բախմծը . . . :
 Մինչ անցորդը տարագիր,
 Արիւնիւ ու զուրումի, աշխարհներէն ուղեւոր,
 Իր զընացին մեջ
 Ուժասպան ա'շ . կը նըսի տուո,
 Աղբիւրին մօս ճանապահին,
 Որուն երկայն սառապանը վայրո մարդը . . .
 Կարծես իիչ մաղ
 Երազերու պէտը կ'ըզգայ . . . :
 Աղբիւրին ըրւը զուրայ . . .
 Աղբիւրին ջուրը մայնուր, արանալիս,
 Որուն այնին պէտ ունի նա,
 Զովացըներու համար իր սրբին կրտակը անչկ գենենի,
 Ճիւն անոր՝
 Այդ ապարախս վիտարանի ուղեւորին . . .
 Համալ արիւն, աինւն, արիւն, կը բըլի . . .
 Ու սուլումով,
 Ամբո՞ղ զիւերը
 Արհաւիրթներով լեցուած սյդ մարդը
 Ամեն ինչ արիւն կը տեսնէ . . . :
 Արիւնի զէս մ'կ կարծես առուին,
 Որ կ'անցնի իր մօսէն մաներզակ եղերզուրեամը մը,
 Արիւնի հոս մը կը բերէ կարծես զեփիւոր հիմա, և
 Որ վլցելով կանցնի իր մօսէն,

Յոցնած ուղեւորի մը պէս .
 Թըղուններ արիւն կը նախերզեն կարծես . . .
 Ու այս սուլումի արհաւիրթներով . . .
 Նա կ'երկարի ծառի մը տակ
 Ու կը նիրնի ահով զի . . . :

 Կարծես իր շուրջ
 Դիակներ, դիակներ, դիակներ կան արեամբ շաղախուած,
 Կարծես իր շուրջ . . .
 Մարեր կան ուրբացող, յոյրեր կան վիրաւոր,
 Երիշասարդներ՝ ըսըրկօրէն դաշունուած . . .
 Եւ իիս . . .
 Գերեզմաննոցի մը կարծես . . .
 Քսուերներուն հետ կը խօսի զայրացնած . . .
 Բառերը մուր, կըցիրտուր են
 Եւ մեր,
 Այդ բառերուն հետ դորբրդացող հառացներ կը բլոփի
 Իր ծերունիի կուրծքներ գերեզմաննուած . . .
 Ուր դառնացած կեանին մը անյուարիւնը կը տիր միայն :
 Ու հո՞ս, զիշերին զոզը . . .
 Մինչեւ արշալոյ . . .
 Ուղեւորը կ'երագէ իր Հայրենի օձախը . . .
 Աւերակ, աւերակ, աւերակ . . .
 Եւ արեւծագին,
 Գողջոց, ահաբրտնած . . .
 Դարձեալ կ'առնէ իր գախրի ցուպը . . .
 Ու ճամբար կ'եղնէ . . .
 Հասնելու համար . . . անզուլում Հայրենին մը . . . :



ԱՐՁԱԼՈՅԱՆԻ ՕՐՀԵՆՔՈՒՆԵՐ

Արդ սոխակը երգէ լսոին,
Սարեկներն աղ երգեն համայն...
Իմ հոգիս և լուռ միմայն,
Գլուխանիներն ինք զեթիւնին... :

Երգէ առուին եւ լուսաշող,
Տրխուր շեշտով մը բախծագին,
Լուսաբեղուն արեւծագին...
Մեղամաղձիկ երգը մաշող... :


Երգեն կոյուր եւ մանկութիւն,
Երգեն թրոջունիւն եւ բաղցրախօն,
Երգէ վրտակն աղ մըշտանու...
Երգն Արարյին առւրու եւ միստի... :

Արդ ամեն բան լուռ կաղօքէ,
Հովին պրինցի աղ երգ, լուռ
Երգեն մարդ աստերն եւ հուր...
Բայց իմ հոգիս սկզ, աղօս ե... :

Երգեն լերինի, բրդուր ամեն,
Ամեն բան երգ մ'ունի հիմա,
Երգ մը սիրուն, հոգեհրմայ...
Բայց իմ զրտար երգերս լըռեն... :

Եւ իմ հոգիս լուռ, անաղօր,
Արարյին երգ մը չունի...
Գեր մեկ վանի մը ապաշաի...
Ու խունկ մը վեհ, անուշահու... :

Եւ երազելերս իմ ոսկեթել...
Լոյս, երգ, ծաղիկ, զեկիւռ եւ այզ,
Թովիժ մը չունին իմձ եւ հրմայ...
—Զի չեմ կըրտար ես աղօթել... :





ՀԵՇ է...




Լուսնակին լոյսով հեշ է ինձ զաղ ման,
Անջրպետին մեջ անհնան, անսահնան...
Յաւես հեշ է ինձ դիտել լուսաշող,
Զինչ առուպմերը առկայծուն մաշող,
Որոնի խօսքար, սրճզոյն՝ խաւարին,
Ամենախասոյց ծոցը խաւարին... :
Ո՞հ, ինչքա՞ն հեշ է միշ լուրը դիտել,
Եւ լուսնեկին ալ շողերն ոսկերել,
Որ մինչեւ աշխարհն երկարին բաղձիկ...
Յոյզեռով տրխուր եւ մեղամաղձիկ... :
Ի՞նչ սիրուն, ինչ հեշ է ինձ ո՞հ, յրասակ
Դիտել աստղերը՝ որ սիրս մ'ունին սաւ
Ինձ պէս բարախուն, եւ ինչ հեշ է դեռ
Բուրաստակին մեջ լլատ սէր-թիթեն... :

Ի՞նչ հեշ է այս', դիտել եւ ծովն աշ,
Ուր հիւանդ հոնիփ: բաղձանի մենամազ... :
Եթ ահ, հեշ, խողը, և դիտել միշ, ձռեկն
Փշող գեղիւոր՝ մեղամաղձորեն... :
Սյու՛, հեշ է եւ դիտել գոյնըզգոյն,
Խաւրող ծաղիկներն իւմ հոգւոյս հանգոյն,
Որոնց վրայ լուիկ, բըռքըուն աներկրայ:
Պիւզիւլն ալ ինձապէս իր վիշը ողբայ... :
Ո՞հ, ինչքա՞ն հեշ է ենոր շալիկ,
Տրխուր յոյզեռուն չպաշ խաղաղիկ... :
Կապոյս, դւսածիր հորիզոնէկն վար
Թախող ցոյժերը դիտել հեշ է յաւ,
Եւ այս', հեշ է զարևն առօրուն,
Դիտել երկնային պարը յոյզեռուն... :

* * *

Քայց ինչքա՞ն տրխուր է աւա՛յ, կեանիին
Դիտել միշ անցած ձաւերը անզին... :





ԱՍՈՒՊՆԵՐ ...





Ասուպները հղրաբեւ . . .
Մհ, երբ մարին յըմայի
Զինջ կապոյշին փայ թեքեւ . . .

Դողդոջ կայծե՞ր հղրեղեն,
Որ կիսալոյս երկընի . . .
Անհունուրիսևն ո՞հ, պեղեն . . . :

Եւ ասուպներն հղրուեալ . . .
Կուսարազդիկ, դողդոցուն
Նըշոյեն ցոյք մը դարձեալ,

Երբ մի առ մի ո՞հ, մարին
Տարվ սիրոյ մի ողոցն . . .
Երկնից կապոյտ կամարին . . .



ՊԱՏԳԱՄԸ



Խրխմեան Հայրիկին

Զենքերը վե՛ր, ձենքերը վե՛ր Հայո՛ց Հայրիկ,
Զենքերը վե՛ր, ու մընայուն,
Բազկատարած դու աղօրէ միմառորիկ . . .
Որ վիշերը ցըրուին Հայուն,
Հայո՛ց Հայրիկ . . . :

Զենքերը վե՛ր, ձենքերը վե՛ր Հայրիկն Հայոց,
Դողդընացող ու երերուն
Զենքերը վե՛ր, եւ աղօրէ արսօռով հոծ,
Որ յոյզերը ցըրուին Հայուն,
Հայրիկն Հայոց . . . :

Զենքերդ վեր, ձենքերդ վեր Հայոց Հայրիկ,
 Զենքերդ վեր, սիրով մանուն
 Ոհ, աղերսւմեր Ասրծոյն ձայնով լրովկ
 Որ սպառանիք ցրուի Հայուն,
 Հայոց Հայրիկ . . . :

Զենքերդ վեր, ձենքերդ վեր Հայրիկն հայոց,
 Զենքերդ վեր, ու երեսուն
 Գրուխա ոհի վեռ բրոնե յոգնած, աջերդ անբոց,
 Որ խաղաղի սիրով Հայուն,
 Հայրիկն Հայոց . . . :

Զենքերդ վեր, ձենքերդ վեր Հայոց Հայրիկ,
 Որ բառերովք սիրազեղուն . . .
 Բազկաստած դու աղօքի մինաւորիկ . . .
 Որ նոր սպազմ մը տուր Հայուն,
 Հայոց Հայրիկ . . . :

Այդ պատզամը խինդ թո՞ղ ըլլայ Հայրիկն Հայոց,
 Այդ պատզամը թո՞ղ ըլլայ յոյշ . . .
 Թըմրիք մանուչ թո՞ղ ըլլայ իղձ, թո՞ղ ոսկեզօծ
 Զլլայ սպառուեր մը ունիայնոյ,
 Հայրիկն Հայոց . . . :

Այդ պատզամը աղուր բառեր ըլլայ Հայրիկ,
 Մեր հոգիի բըռը բորուսներուն
 Արձագանզը երազներ աղ ըլլայ, հերիք
 Որ սպառեցաւ սիրով Հայուն,
 Հայոց Հայրիկ . . . :

Այդ պատզամը թո՞ղ ըլլայ թովի Հայրիկն Հայոց,
 Թո՞ղ ըլլայ տես, տես մը ոգտη,
 Թո՞ղ աղօքի մը ըլլայ յաւես, շանրը ամպոց
 Ահեղսաս եւ մըրրիկոյ,
 Հայրիկն Հայոց . . . :

Այդ պատզամը կարօս ըլլայ Հայոց Հայրիկ,
 Ոչ աղ ցովի մեր իղձերուն
 Թո՞ղ որոսուն ըլլայ, կաժակ եւ մըրրիկ . . .
 Ոհ, թո՞ղ արցունի ըլլայ Հայուն,
 Հայոց Հայրիկ . . . :

Այդ պատզամը թո՞ղ երգ ըլլայ Հայրիկն Հայոց,
 Բառ մը անուշ, բառ մը դիրող,
 Այլ Ասրծոյդ այդ պատզամը յաւես մերոց . . .
 Ազառուքիւն, Սէր ըլլայ թո՞ղ,
 Հայրիկն Հայոց . . . :

ԴՅՈՒՆՎԱՐ 1907





ԿԻԼԻԿԵԱՆ ԱՓեր...

→→→ԶՕՀ←←←

Մորին մէջէն...
Դեռ կը զոռան աղիսները ծովափին,
Ծովափին.
Որ կը շիկնի հրպարտ կոյսի մը նըման,
Եւ կուրծք կուտայ
Աղիսներն այն ամենի ու դաժան...
Որոնք ուռած,

Լեռնամըմնան, պակուցին,
Եւ հարածուած՝ զիշերի
Մրրիներին ահարկու...

Կատած ծովուն մըշտակնոծ սահմաններին հեռաւոր,
Մրրկարեւ.
Կուգան բաղխիլ
Հայրենիի լանջարաց կուրծքին չմնաղ, աւազուն...

Մորին մէջէն...
Դեռ կը զոռան աղիսները ծովափին,
Ծովափին.
Որ կը շիկնի հրպարտ կոյսի մը նըման...:
Ու հայրենի այդ հողերը,
Հիմնան պաշտամունքով օրհնըրւած...
Յուրա սարսուն մը կ'ըզգամ կարծես

Այդ հըպումեն աղիսներուն,

Որոնք փլարուած,

Եւ մաս առ մաս...

Կուգան խըռովինը լեցընելու

Դառնացած միւրն Հայրենիին...:

Կուգան, կուգան հեռուներին

Կոհամիները այդ մըրաւան...

Յօրինելու մըրուրեան մէջ

Եւրը ծովուն, եւրը ծովուն...

Հայրի եւրը

Ս. վիներուն, մրրիներուն եւ զիշերին...:

Կուգան, կուգան հեռուներին

Յօրինելու

Եւրը ծովուն, եւրը ծովուն...

Մորին մէջէն...

Դեռ կը զոռան աղիսները ծովափին,
Ծովափին.

Որ կը շիկնի հրպարտ կոյսի մը նըման...:

Մրրաղոյլ հեռուն ե...

Փլրիշրադկ աղիսները յներայիդ

Կը շեռնանան ա, կը շեռնանան, անցըրդի

Ս. նապատին մէջ ինչպէս

Չոր աւազը հրացած...

Ու զիշերը կ'իշին միան

Այս զայրազնած տարրերուն...

Մրրաղոյլ հեռուն ե...

Հերիներ վազը ապեաց

Հերիներ վազը մրրիներուն երբեմնի...

Կարմիր օրեր կը զումեն կարծեն,

Ու թղոցունները

Կը տաղերգեն ողբաձայն՝ կարծես՝
Վաղուան տօնին ահաւոր երզը վայրի . . .

Ու աղիներն կատած ծոխոն . . .

Իրենց արխևոն եռեւելին մէջ, կարծես կը ձուզեն
Վաղուան դաշոյն Հայրենին . . . :

Արշարյալ հեռն ու կ դեռ . . . :

Մուրին մէջեն . . .

Դեռ կը զռուան աղիները ծովափին,
Ծովափին . . .

Որ կը շիկնի հըպարտ կոյսի մը երւուն . . . :

Վայրի ծաղիկներ

Ինկած զռը կոնակներուն մողեզնած . . .

Ինչպէս կատած վեսպն կուրծին վրայ . . .

Հարս մը ծաղիպարս,

Կը դողրոցին աճէրունց . . . :

Ու ծովուն

Թոյն-նոցունքեն խըրուած բոյսերը վայրի

Ալիք ալիք կ'ուսուսեն . . . :

Փորորիկը զիշերին ողբաձայն . . .

Եւ եղերզը, ճիշը ամբողջ . . .

Թղոցուններուն

Փորորկաշունց զիշերներուն . . .

Միանըւազ

Կը յօրինեն վայրի երզ մը

Ահեղաշնւնց, ողբանրուազ . . . :

Արշարյալ հեռն ու կ . . . :

Մուրին մէջեն

Դեռ կը զռուան աղիները ծովափին,

Ծովափին . . .

Որ կը շիկնի հըպարտ կոյսի մը ելման . . .

Ու կուրծի զուտայ . . .

Աղիներուն այն աւենի ու դաժան,

Արոկի ուռած,

Լեռնանընան, պակուցիչ,

Եւ հազածուած՝ զիշերի

Մորիներէն ահաւոր,

Կատած ծովուն մըշտակէ՛րոծ սահմանուերէն հեռաւոր,

Մորիարեւ . . .

Կուզան բնոյսիդ

Հայրենիին աս՝ շանչաբաց կուրծին . . .

Դաշոյնուած, արխևոն . . . :

Ծովեզըրի պիսկները . . .

Հիւր զիծերն, աղ ցաւաֆին,

Որ զիշերի մըրուրեան մէջ կը տարրանան, կը տածուին

Ա՛լ աւելի արհաւիրքներ կ'ազդեն, եղծյեն . . .

Նաւորդներուն աս՝ զիշերի . . .

Արշարյալ հեռն ու կ . . . :

Մուրին մէջեն . . .


Դեռ կը զռուան աղիները ծովափին . . .

Ծովափին . . .

Որ կը յսկայ խաբուած կոյսի մը ելման . . . :



ՎԵՐՁԱԼՈՅԱ է . . .



Վերջաղյս է . հուսկ ցողմերը արենուն,
Հետհետուն՝
Մարելու մօս մերը հրդեհին, բղողմին
Մեր կեանիին՝
Հղանիներուն, տեհանիներուն պիս յաւհ,
Ռհ, անհետ
Եւ յոգերուն, երազներուն պիս քրմոյն
Մեր հոգուն . . . :

Վերջաղյս է . երազներու պահն անուշ . . .
Բոցանոյը
Վերացումի սուրբ վայրկեան, ուր կիսաղյս
Իմ հոգոյն . . .
Պատրանիները սեռութեան մէջ կ'անհետին,
Ու ճորին . . .
Մրհաւիրը ժրապետք անօրէն
Համօրէն . . . :

Վերջաղյս է . մուրը կարծես կը հոսի
Մի կուսի
Բասինիներէն. մինչ արեւը՝ սարերուն,
Երերուն
Բասուերուն հետ կանհետի, ու ողոյն,
Պաղպաջուն
Սասդերն երկթից կը պղղպղան հեւ ի հեւ,
Մեր վերեւ . . . :

* * *

Վերջաղյս մաղ կը հլրդեհի հոգույս մէջ,
Լուս, անշից
Վերջաղյս մը սիրոյ, յոյսի, երազի,
Ուր ճազի
Անուրջներուս ոսի աղջկն համակ հուր,
Եւ ո՞հ, ուր
Մարելու մօս բոց մը միայն փողփողի՝
Քերքոյն . . . :





ՄԹՈՒԹԵԱՆ ՏԵՆՉ

Քոյր իմ

Մուրը տիրեր է դուրսը,

Մուրը՝ աննիր, տարտամ, բախծոն, մահարոյր . . .

Պատոհանիլս բա՛ց . . .

Ահ. ես շնչել կ'ըղձամ դու,

Խաւարն ամքն դջ զիշերին

Հոգեսարսուն եւ ցաւասանց

Տառապանի երազերով

Անհունօրեն խանձարուրուած . . . :

Սիրսը կ'այրի . . .

Էորիւնըս կը մոխտանայ համօրեն,

Էորիւնըս բոյ, ախտազին, վիրաւոր . . . :

Պատոհանիլս բա՛ց,

Սիրասուն բոյ.

Ար ես կարենամ ծրծել մայուր

Բախծոն ցոլերը լուսնին,

Ար հիմս . . .

Տարփաւորի մը սիրաւենց նայուածիով,

Լուսամուտին անխարազոյր ձեղթերեն,

Դեսի ոհ իման կը նայի, իման կը նայի . . .

Պանդրիսօրեկն

Դեսի ոհ իման կը նայի . . . :

Քոյր իմ

Մուրը տիրեր է դուրսը . . . :

Գիշերի աւը. մահանոյշ

Երազերուն ես

Տենչը ունիմ ոհ, նորեն.

Առ կ'ըղձամ զզազ չօշափր

Անու մըռայլ մասներուն . . .

Իմ ծանրացած ու կարմրած կոպերու . . . :

Զըղի՞կ մըն եր, որ բրուա բոյր,

Պատոհանին առցեկն,

Կ'ընդնըշմարեն ես ասկէ, հո՛ն, մուրին մէջ,

Տարտամ բասուեր մ'հեռացող . . .

Զըղի՞կ մըն եր, որ բրուա . . . :

Պատոհանիլս բա՛ց . . .

Որ կարենամ դիմել ես բոյ, անարգել,

Պաշտամիկան սս' հեռաւոր . . .

Անայի . . . ինչպէս հոգին . . .

Որ կարենամ բոյր . . .

Յոյց տալ լուսնակ իրողը . . .

Կուրծիս ներթեւ փորորկող . . .

Անսանձ ովլիկանը սիրոյ . . .

Որուն ուռած աղիմերը հետիով լի . . .

Որուն կուզան բաղիսիլ հոգուոյ իմ մաշող . . .

Ափումբներուն անսարեւ . . .

Կ'ուզեմ որ ահ, հիմա՝ հիմա՝

Պատրին, պատրին մահազուծօրեն . . .

Թափերու համար զողը մըռայլ զիշերին . . .

Որպէսզի հոն . . .

Տարրաղուծուին, անհաման համօռհն . . . :

Քոյր իմ

Մորքը տիրեր և դուրսը . . . :

Բան մը չեմ ուզեր . . .

Թո՞ղ որ միայն զիշերին հետ մենի պըլլւինին,

Եւ մորին հետ գրկը նշանառնուինին մըսերմօռհն . . .

Մինչեւ որ ա՞շ,

Թարմ արցունիքներն իմ կեանին
Ցամբին . . .

Մինչեւ որ,

Ես յագենամ մորի անձիւր եւ արշըռող նելտարհն.
Չուզեւ ծըծել եւ անյագ, ցըմլուր

Մհեմ որ,

Սա՛ ողբական զիշերի,

Անհունօրեն մըրայշամած ու անծանօր կոյսերուն
Հսկեֆներին մըրածոր . . . :

Պատուհանիր բա՛ց,

Վե՛ր առ եւ վարագոյրը

Միրոյ մըրագոյն երազմերուս,
Արնեֆ դուրսը,

Գիշերի կոյսերը իլ ձուզեն անխընայօրհն,
Մըրժիս այրող բոցերուն

Խառնելով նաեւ,

Ամբո՞ղջ հըրայրը

Իրելից հազարատենց հոգիներուն, սերերուն,

Արնեֆ ամեկն վայրկեան պիտի բեղմնաւորուին,
Երկ զսկին արզանդ մը.

Զանոնի պըտղաբերող . . . :

Քոյր իմ

Մորքը տիրեր և դուրսը . . . :

Գիշերին մեջ,

Ես մըրութեան ասրծոյնն

Մըրբապրղջւած բազինին շուրջ, իրեւ մի բուրմ,
Իմ սըզապարդ յինարովն մեղանոյշ . . .

Մհ. աղօթներ, երգեր, անցնյս

Թշուառ ու ապաբախ հոգիի մը տառապող

Թախծերզը՝ անհունօրեն պաշտելի . . .

Ողբանըրւազ նի, իլ սիրեւ տաղերգել . . . :

Զի մոր և եւ իմ հոգինն,

Մըրամած և իմ սիրով՝

Միրոյ դաշոյնովն դաշունուած՝ անբուժեղիօրեն . . . :

Ու սեւ երգ մ'ես ըլլալ կ'ուզեմ,

Մեւ աղեղու . . .

Մեւերու մեջ փարքրւած,


Մեւերու մեջ յերքրւած


Մըրութիւնը՝ իմ սեւ կիանիս խոկաղու . . . :

Քոյր իմ

Թո՞ղ որ մորքը տիրէ դուրսը,

Մորքը՝ անմիւր, տարսաւմ, թախծն, մահաբոյր . . . :





ԻՆՉՈՒ ԶԵՄ ԶԳԱՐ . . .

Կը փղրքին ծաղկունի երիմերանգ, եւ բիւր
իղձեռն իւ հոգոյս, սէ՞րց աղ յն աւանդ . . .
Բայց ո՞հ, ինձ անոնք յունին հլրապոյր.
Զի կ'ըզզամ թէ ես կ'ընկնջիմ իհրանդ,
Այդ երանորեան ծաղիկներին՝ վաս
Զի հոգիս մերը բոց, մերը յոյզ մ'կ խաւար . . .

Կ'ըզզամ թէ յոյւերս կ'ուռնասնան անյոյս,
Եւ երազներս աղ կ'ըստանան ձեւ, բոյր,
Սիրոյ ովկանին վրայ մըրրկայոյդ,
Ուր կ'եանիք՝ սիրոյ զեկին անձնասուր . . .
Կը պիմեն ափունք մը ո՞հ, մեռաւոր
Բշեղներու, հանգրուան մը նոր . . .

Կ'ըզզամ թէ անուշ և եւս մայխսի
Գեղգեղը բլուզնց, ախալիին դայրայշ,
Կ'ըզզամ թէ սիւրը կայրի մեկուսի,
Անուս եւ բաղըր սիրով, մանայրայլ
Կ'ըզզամ կեանիչս աղ դեռ դուռ կը նազի,
Զերչ հաղած, մաշած բոյր մը երազի . . .

Կ'ըզզամ արեւն աղ նուրբ ցոյթերով յար
Կ'ողողի աջասրհ. վարյենն ու նարկիս
Կ'ըզզամ բոյր կ'առնեն միշտ արեգին վաս .
Ինչպէս սիրանենց իղձերը կեանիին,
Ինչպէս երազներս ու պատրամիներս այ
Որոնցնով կ'ուզեմ դեռ ապրիշ, յուսան . . .

Կ'ըզզամ ամի՞ն բան բոյի մունի զարնան,
Մմին բան երգ մ'կ, բանատեղծութիւն,
Հըրաշալիս մը. իսկ պատկեր մունանի
Յոռեսեսութեան սիրանար մարդուն . . .
Երազակիլմայ բայց կեանիին սըլար .
Մեցմին ո՞հ, արդեօֆ ինցն յեմ ըզզար . . .





Հ Ա Յ Ո Ւ Ճ Ի Ի Ն Ո Ղ Օ Թ Ք Ը
(ՍԱՐՍԱՓՆԵՐԷՆ ՎԵՐՁ)

Վըշի խոր կոստանով մը՝ դաժանօրէն՝
Եւ ըմբուսացողի հոգիով մառնալրան,
Արցունի քննարը ձեռքը . . .
Դարձեալ թեզի կուզամ, Տէր,
Տաղեղու համար արիւնով սրբածրազ...
Թշուառ մանկութեանը օրերը տրխուր,
Ու վայրկեանները արիւնով յրդի,
Որպէսի այն կեանը, որ սիրեցի ապրի
Կեանին լլայ հաեւ ամե՛և Հայուհի,
Ու խունիլ՝ իմ Հայրենիին անհեռունց սեղանին . . .
Ինքնամրումով մ'եւ հաշածախան,

Դասձեալ թեզի կուզամ Տէր,
Եղերեղեղու համար այն ամենն, որ ես տեսայ .
Եւ պատմեղու այն բորոն՝ որոնին լշապօրէն
Իմ ղըմբախ Հայրենիին միխացող աւերակներուն վրայ
կատարուեցան:

Ելուած եւ յուսահաս . . .
Դարձեալ թեզի կուզամ, Տէր,
Ողբերգեղու համար Հայուհին կեանը,
Որ պլղծրած տեսայ,
Եւ Հայուդին . . .
Որ ըսլրւկութեան ճամբուն մէջ կ'իջնար . . .:
Ահաւոր վայրկեաններ տեսայ ես, այն',
Արիւնով ու սուզով յրդի . . .
Ես տեսայ անզրաքար մանուկներու խղզուիդն՝
իրենց մօր զըրկեան,
Ու անոնց խողխողուիդը յարժղջաքար . . .
Ես տեսայ Հայուհիներու առեւահզրուիդն.
իրենց հայրեռուն յով,
Ու անոնց պլղծրածիդը՝ իրենց եղբայրներուն մօր . . .
Ես տեսայ պատանիներու մորքուիդն, իրենց մօր
ոտքերուն առջեւ,
Ու անոնց յուսահաս շարժումները գաղառող . . .:
Անմեղ հոգիներու այրբախը տեսայ ես,
Ու անոնց աճիւնները մոխրացած . . .
Ես տեսայ ծերերու բապիտականեր զըրուխներ
Մէկդի, ցեխերու մէջ զըրուխած . . .
Ես տեսայ իմ եղբայրներուս դաժան մահը,
Ու անոնց կըսլրըրիդը մաս առ մաս . . .
Ես որքեր տեսայ, որոնին հայրենիի աւերակներուն մէջէն
Կը յաղին նօրի, մերկ ու միայնակ . . .


Քոյրեր տեսայ ես , որնի՛ հաց-հա՛ց կ'աղաղակիկն
 Խեղբուկ ձայնով մ'օրհասականի . . .
 Մայրեր տեսայ ես , որնի՛ դառնակը ալիծ մանը կ'երգէին,
 Ու արինոս մասներով իրենց մազերչ կը փետքին
 խօշարաւ . . .

Հայրենիին ճամբուն վլրայ , վլրառ . Հայուղիներ տեսայ ես ,
 Որնի՛ ինկած էին արինի այդ ճամբուն վլրայ վլրաքար . . .
 Ծեր մայրեր տեսայ ,
 Որնի՛ իրենց զլուխները կը ծեծին մողեգնած ,
 Սնիծերով չարաշով բախը իրենց վերջին օրերուն . . .
 Արինի մէջ խեղպրած անմեղ հոգիներ տեսայ ես ,
 Արցոնի՛ տեսայ ես մանկութեանը մէջ .
 Ես տեսայ այս բոլորը այս՝
 Բ' իմ հայրենիին ոխերիմ Ասուածը . . .
 Որ չուզեցիր զսել իմ բոյրերու մարդ հառաջները .
 Ու անոնց վերջին բառերը կրցիլուն . . .
 Դու՝ որ չուզեցիր զսել
 Իմ յուսահաս մայրերու աղօրին դառնակը սկիծ .
 Ու անոնց երգերը շաղահառաչ . . .
 Դու՝ որ չուզեցիր զսել
 Իմ ապարախ հայրերու սրբաճամփիկ բացը . . .
 Ու անոնց հեծեծող հառաջները սրբաճամփ . . .
 Մինչ ես մըսիկ ըրի դառնօրկն ,
 Իմ Հայրենիին աւերակներուն վրայ բառող
 Լալիան բուի եղերերզակ վայերգներուն . . .
 Մինչ ես մըսիկ ըրի բըոցուներու երգերուն սրբաճամփ
 Ու Հայրենիին կուրծքին վեր բարձրացող եղերակն
 Եւ այս բոլորն վերջի եր որ . . .
 Վըտի խոր կոսակնով մը դաժանօրկն

Ու լմբուտացողի հոգիով մ' առևալան . . .
 Արցունիի յլնարը ձեռլիս ,
 Դարձեալ թեզի եկայ , Տէր .
 Տաղերու համար արինոս պլրիս երգերն ողբանըւագ . . .
 Թշուառ մանկութեանը օրերը ըլխուր ,
 Ու վարկեանները արինով յըլի .
 Ուցեսզի այս կեանիլ , որ սիրեցի ապրին
 Կեանին ըլլայ հաւեւ ամեն Հայունիի ,
 Ու խոնկլը իմ Հայրենիին անիշեռունց սեղանին . . . :
 . . .
 Ա.սկ վերջ յըծնող Հայունին ըլլամ , Տէր ,
 Կըրոնիս Հայրենիին ազաս յեռներուն . . .
 Չըլլամ բայրուկ եւ անսպասուրած Հայ աղջիկը .
 Գերութեան եւ բայրութեան անարգ շղրատերուն տայ ,
 Վասօրկն հեծող Հայունին ըլլամ ես .
 Չըլլամ իր բջնամիներուն պիղծ սուրերուն առցեւ
 Բայրութօրկն զլուխ խոնարհող
 Ու բոնաբարուոյ Հայունին . . .
 Չըլլամ , Տէր , Հայունին ուղին ճամբաններէն
 Վատարաւ զաղող ապազայ Հայ Կինը ըլլամ ես ,
 Ս.ո կամի մ' ըլլամ , ու այդ կամիին մէջ համակ արին .
 Ակր ըլլամ , ու այդ սիրոյս մէջ զերազանցօրկն Պայտարի
 եւ Յաղութեան ողին . . .
 Թո՞ն ծովի աղիններուն խրոնովն ըլլամ ես ,
 Ու փորորիկը դաժանօրկն ամենի ովկիաններուն ,
 Թո՞ն ամսկերուդ մէջին սուրացող շանքն ըլլամ , Տէր .
 Թո՞ն Հայրենիին Ազաս Հայունին ըլլամ ես ,
 Ու Փէտայիի հրացանն ուսիս ,
 Եղայրներուն հետ ,
 Մեր բջնամոցն ուկմ կլոուիմ վայրազօրկն ու ճակատաբաց

Ու այսպէս ցոյց տամ իմ երկու ու անպատճռած
 ֆորերու .
 Թէ տրիար աղջիկ մ'աղ կը րնայ կրոռիդ հեռուաբար .
 Թէ նա եղ կարող և տուր եւ զինք զործածել .
 Թէ նա եղ կը րնայ կրոռիդ դիւցագիւաբար .
 Եւ վլրկել իր դարերու անպատճռած պատիր . . .
 Թո՞ ո որոնում ըլլամ անպերու ո .
 Ու փլրկութեան նոր պատզամներ տամ
 Ազատ բուրժույ բարձութերի յաղբարան . . .
 Զօրութիւնով ու յաղբութիւնով լրի .
 Իմ Հայրենիին Հերոսուհին ըլլամ ես . . .
 Ու եռազոյն զրոշը ձեռիլս . . .
 Կանգնած անոր անհամար աւերակներուն վրայ .
 Կամքես կամք բաշխեմ իմ բըշուառ ֆորերու .
 Եւ անոնց մեղիացած երակներուն մէջ
 Կըսոր մը երխար դրեմ .
 Ու նոր ոյժ մը առնալան . . .
 Բոց տամ մարած հայրենիին .
 Ու այդ բոցերուն հիմ ես աղ բրոքնիմ . . .
 Հայրենիին աւերակներուն մէջին ձայնոյ .
 Ու անոր հառայներուն մէջ դարձեալ կորսըռող
 Միութեան Ռզին ըլլամ ես .
 Ու այս բողոքն յետոյ . . .
 Վլչի խոր կոսահետով մը՝ դաժանորին .
 Եւ լմբուսացողի հոգիով մ'առնալան .
 Արցունի ըլմարը ձեռիլս . . .
 Դարձեալ ես . Տէր ,
 Բու սրբանըւէր սեղանիդ առքեւ զամ հոգիս պարզելու .
 Թո՞ ո ձրապուր բըշնամոյ արեան մէջ բարդըւած ըլլայ .
 Ու ըլմարիս բեկերս անոր ճապաղիկներովն հիւտուած .

Եւ այսպէս երգելով . Տէր ,
 Դիւցագնօրեկն .
 Մեռնիմ հո՞ն , ուր իմ Հայրենիին կը սահմանէ . . .



ՅԱՆԿ

Առաջարանի մը՝ գ. օգոստոսէ
Զօհ

5-10

<i>Քերպուածներու</i>	11
<i>Քերբովի Սիրս</i>	13
<i>Խարկանի</i>	14
<i>Մրիւզահարին . . .</i>	19
<i>Անձրեւային իրիկնամու</i>	22
<i>Մհ, չեմ կրնաւ երազել</i>	23
<i>Անձնուանի . . .</i>	24
<i>Ազատութեան Գարունը</i>	25
<i>Ինձ համար մի՛ դար, Մայրիկիս</i>	28
<i>Լուսնի Տարփանի (Հնդեակ)</i>	30
<i>Չուղալ իղձեր</i>	31
<i>Անոնց հրզը . . .</i>	33
<i>Ինչ կա՞յ . . . (Տիեզերքին մէջ)</i>	34
<i>Եկու՛ր ըսի</i>	36
<i>Բնմարարուածները</i>	37
<i>Գերեզմաններ . . .</i>	40


Գիշերի Երգ	41
Աղօթ՝ Հերոսներուն	43
Արհւն...	44
Պատշաճիս վրայ ...	46
Ռւդեռորդ	49
Մրշաղոյսի Օրիներզուներ	52
Հեց կ...	54
Ասուպներ ...	56
Պատշաճը, Խրիմիսն Հայրիլին	57
Կիշիկեան Ավեր	60
Վերջաղոյս կ...	64
Մքութեան Տեսչ	66
Ինչո՞ւ չեմ զգար ...	70
Հայունիին Աղօթը (Սարսափներէն վերջ)	72

		Եջ	Տաղ	Սխուլ	Ուզիղ
19	վերէն	2րդ	հրապարմը	հրապումը	
21	վերէն	2 "	վերբէ,	վերբէ	
23	վերէն	11 "	հանդարձուէն	հանդարձուէն	
23	վարէն	9 "	անիրառուած	անիրառուած	
33	"	6 "	գառնօրէն ...	գառնօրէն ...	
39	"	15 "	ՏՐՈՓՈՒՆ	ՏՐՈՓՈՒՆ	
42	"	10 "	Երգ	Երգը	
45	վերէն	6 "	Լ'ԵՐԳԷՄ	Լ'ԵՐԳԵՄ	
45	վարէն	10 "	ովկեաններուն...	ովկեաններուն...	
47	վերէն	8 "	լիալոյս	լիալոյս	
57	"	1 "	ԶԵՌԵՐԵՐԾ	ԶԵՌԵՐԵՐԾ	
60	վարէն	1 "	Լ'ԸՋՋԱՄ	Լ'ԸՋՋԱՄ	
62	"	12 "	կը գողդոջէն	կը գողդոջէն	
63	"	11 "	գաշոյնուած	գաշոյնուած	
25, 44, 76			մասպաղիկ	մասպաղիկ	

ՎՐԻՊԱԿ

↔↔↔↔↔↔↔↔

կը խնդրուի ընթերցողէն կարդալէ առաջ ուղղել
հետեւեալ տակադրական սխալները :



ՀՀ Ազգային գրադարան



NL0313616

24568

